

չունին աշխարհավարական խնդրոց հետ :

Չուշուատանի մայրաքաղաքին վրայ յարձակելու համար լորտ Զէլմրոֆորտ նոր ծրագիր մը շինելով ըստ այս գործելու կ'աշխատի : Չուշուներու իշխան Սէթիվայոլի եղբայրը իր հպատակաց մէկ մասով Անդլիացւոց տնձնատուր եղերէ : Այս վայրենի ժաղսվրդեան ամենէ քաջ զօրապետն եղող Աւլովէլինի , գիրաւորուած ըլլուլով , մեռեր է : Ասի բաւական յօդնութիւն առթած էր անդլիացւոց :

Թրանսվալի մէջ Անգլիացւոց դէմապատամ-
բող Պօէէրներուն գլխաւորին և Անգլ. կառա-
վարութեան մէջտեղհամաձայնութիւն գոյացէր
է : Վիկթորիա թագուհին տիրող իշխանուհի
պիտի ճանչեն Պայէէրները , բայց իրենց ներքին
կառավարութիւնը ինքնափար պիտի ըլլար Անգ-
լիացիք թէև կարելի եղածին չափ սաստիկ պա-
տերազմ ընել որոշած են Զուլուից դէմ. բայց
Սէթիկայօհ հաշութեան փափաք յայտնած է .

Աֆղանսկատանի հագուստ խանի և հազարապետ
գավանիարիի մէջ տեղի ունեցած բանակցու-
թեամբ, Անդլիացւոց ինքրած և խանի հաւա-
նած պայմանները հետեւ այներն են: Հարաւա-
լին գէլուծիսմանի գօժագ Ամրան շեռները նոր
սահման բռնուելով, Անդլիացւոց պիտի մնան
դօժագի կիրճերը, Բիշինի հովիտը և այս հով-
տին բարսրտիքը գտնուով բարձր լերինք: Գան-
տահարը և այս կողմերը, զօրապետ Պիտուլֆի
Հրամանատարութեան տակ գտնուոց անգլ. զօ-
րաց գրաւած տեղին կէուը Աֆղանաց եռ պիտի
տրուի: Արևելքի կողմը խուրբէմ հովիտը մինչ
ի ծովթակարտանի կիրճը անդլիացւոց պիտի
տրուի: Ասոնց պիտի մնայ նաև զօրապետ Ռո-
պէրթսի այս կողմէն գրաւած հողը, Բէյվար
կիրճին հետ միատեղ, իսոնց պիտի մնայ վերհա-
պէս զօրապետ Պրովինի գտնուած հիւսիսային
կողման խէյպէրի նշանաւոր կիրճը: Ասկէ զտատ,
Անդլիա իրաւունք պիտի ունենայ դանատահարի
մէջ քաղաքական գործոց պաշտօնեայ մը, Գա-
պիլի մէջ ալ գեսպան մը կարգելու, Հընդ-
կաստանի փոխարքային և Աֆղանի խանին մէջ-
տեղ կազմուած գաշնագրութեան մէկ յօդ-
ուածն ալ կըտրամադրէ որ, եթէ գործադրու-
թեան սկսուի, Անդլիոյ կառավարութիւնը 130,
000 անգլ. ոսկի տարեկան մը վճարէ խանին,
Մայիս 28 թիւ հեռագիր մը-կիմացունէ որ Սփ-
ղանխատանի հետ եղած հաշտագիրը պաշտօնա-
պէս ծանուցուեցյաւ:

ՖՐԱՆՇՈԱ որոշեց վերջապէս Մ. Ֆուլնիէն
կրկին իր պաշտօնին զրկելի և Պոլիս Պօրտոյէն
երեսփոխան կընտրուի Մ Պլանքի, մարդ մը որ
իր կենաց կէսը բանտերու մէջ անցուցած է.քա-
ղաքական յանցանօք ։ Դժուար կըթուի որ Մ.
Պլանքի աթոռ ստանայ երեսփոխանութեան
մէջ, վասնզի ծայրայեղ յեղափոխական և կրօ-
նի թշնամի ըլլալէ զատ, կառավարութեան և
ժողովրդ եան կարգը և սրենքը կռւզէ վերիվայր
յեղաշրջել, կառավարութեան ստար տէրու-
թեանց ոմանց հետ ունեցած աւետրական դա-
շնց պայմանաժամկետ այս տարի կըլրանայ. Ազատ
տուրեառի գիմանդիր մասը կուզէ որ, երբ դա-
շինք նորոգուին, թող չտրուի ստար գոյք մըտ-
ցունել երկրին. մէջ և մաքսի խորիք. աւեցուին
ժողովրդ եան նիւթային և բարոյական կեանքը
լաւ վիճակ ունի կըսուի. :

Ա Զ Գ Ա Յ Ց Ի Ե

ՓՈՒՆՉԱՐԱԳՐԻՆ 1371 թուղյն մէջ երկու նա-
մակ հրատարակուած են , մէկը Տնտեսական
խորհրդոյ կողմէ առ աղա Մ. Ռ. Սանասարեանց
ի Պետերալուրկ , և միւսը վերջինէն առ Տնտե-
սական խորհուրդ , ի և Պոչիս : Ծուսիացի ազ-
նուականին նամակէն դիւրին է հասկնալ թէ ,
ինչ միջոցով կըպարզուի Հայրենասիրութիւնը :
Արդէն Առշալուսոյ նախորդ թուով Արարա-
տեան ընկերութեան նկատմամբ խօսած ատեն-
նիս , յայտնած էինք թէ Ծուսաստանցի Հայերը
որքան ջանք և առատաձեռնութիւն ըրած են
և կընեն Հայաստանի համար : Իսկ աղա Սանա-
սարեանցի այս անդամ՝ ըրած մասնաւոր բարի-

քը աւելի նշանակութեան արժանի է որ մասնաւորապէս վանե քաղաքի աղջկանց Աանդրխտեան վարժարանը կանգնելու համար, յիշեալ խորհրդոյ հազար բուրքի դրկած ատեն, երբ կը ճանուարի իրեն թէ վարժարանին կառուցման 200 սամանեան լիրայի պէտք կայ յիշեալ բարեբարը կը փութայ հազար բուրքի ևս զրկել, որպէսզի օր յառաջ գործադրութեան սկսուի :

Արշալոյն հարկ չհամարիր այս բարերարին ար-
դէս եղած գովաստնութեանց աւելցրդ կըրկ-
նու մեջ ընկե առեան իր առ եւս ու եթէ Հա-

ջանիւք ևս 130 ոսկի դումոր մը գոյացէր է .
Դարձեալ յիշեալ թե երթերէն մին կը պատմէ թէ
Դաշտիոյ Սեբաստացի Հայ վաճառականք մաս-
նաւոր ժողով մը կազմելով . կ. Պօիս գտնուող
Սեբաստացի ազգ այիններէն 156 մէծիտիէի դու-
մար մը հաւաքէր և Ա. Պատրիարքէն ներկայու-
թեան հիւանդանոցի հոգաբարձութեան յանձ-
նէր են . Սեբաստացւոյ այս գովելի գործը ամ-
բողջ ազգին շնորհակալութեան արժանիէ է .

Արշալուս նախորդ թռով Արարտատեան ընկերութեան նկատմամբ քանի մը խօսք բրած առ տեսնիս , ցաւ յոյժնած էինք ԶՄիռունիոյ ազգայնոց անտարերութեան վրայ . Հիմու մեծ ուրախութեամբ կը լսեմք որ ուսումնական և պատուաւոր անձանց ուսներ հաւաքելու ձեռնարկած ըլլալով բաւական գումար մը գոյացունելու յաջողած են . Յիշեալ պատուաւոր անձինք թէև կարօտ չեն քաջալերական խրախոյսներու , վասնի արդէն իրենց եռանդը՝ իրենց քաջալելու թիւնն է , սակայն պարտաւորութիւնը կը ստիպէ զմեզ հրատարակել իրենց այս ուրախառիթ և միմիթարիչ ձեռնարկը և չնորհակալ ըլլալ թէ ընդհանուր ազգին . և թէ Արարտատեան ընկերութեան կողմանէ , և ծանուցանել իրենց որ Արշալյա մեծ սիրով պիտի հրատարակէ իրենց և նուիրատու ազգասիրաց անունները եթէ կամին զայն իրեն իմացունել . Վերջէն կը լսեմք թէ յիշեալ անձինք իրը ճիւղ Արարտատեան ընկերութեան՝ զատ կանոնաւոր ընկերութիւն մը պիտի կողմեն տարուէ տարի որոշ գումար մը գպացունելու մոտք . Յաջողութիւն կը մաղթեմք ի բոլոր սրտէ :

վաղաքիս չայ վարժարանաց պատկառել
տեսուչը, Մայիս 20 կիրակի օր տաենաբաներ է
աղջկանց վարժարանին մէջ Ալտենաբանը նիւթ
ընտրեր է վարժարաններու դարպայման եղաւա-
կը որմէ հետևուցայէր է թէ պէտք չէ առ պէմ
ինքնավարական երաշը զբաղել, քանի որ մեր
ազգը ընդունակութիւն չունի դեռ ինչնախար
ըլլալու, կամ, աւելի լաւ հասկնալու համար,
քանի որ մեր գպրոցները դեռ ինքնավարական
եղանակը վարել գիտազգ կամ այդ եղանակով
վարուելու յատկութիւն ունեցող մարդիկ չեն
պատրաստած, Ստուգիւ խիստ ընտրի եղանակա-
ցութիւն մ'է այս, որ պատկառելի տեսուցին ըն-
տիր գատողը թեան վկայ կրնայ ըլլալ, որով,
հետեւ դպրատունը ժաղովուրդ կըպատրաստէ,
այնպէս՝ ինչպէս որ ինք պատրաստուած է իր
վարչական եղանակին մէջ, այսինքն երբ դպրա-
տունը կարող վիճակի մէջ է ուսմանք գիտու-
թեամբ և կրթութեամբ մանկացին ջամրելու:
Պատկառելի տեսուչը ազդին դպրոցները զար-
գացունելու համար, ամեն գաւառի կամ ամեն
քաղաքի ժողովուրդ իր գպրոցին միայն խնա-
մակալ ըլլով առ աջտրիկեր է, և ասով բայց այն-
կամ եթէ կարելի է ըսել բարյական ճիշտ խնա-
շը-նիշը մը պահանջած կըլլոյ, եթէ սոսոյդ է
պատկառելի տաենաբանին այս պահանջը տրա-
մադրող գաղափարը, այն ատեն սխալ դրու-
թեան մը մէջ իսկած կըլինի, մանաւանդ եթէ
ինքնավարական կտռավարութեան ընդունակ
ժողովուրդ մը պատրաստել ուզէ Հայերը:

Ղասն զի այն ատեն ոչ թէ համայնութիւնը ,
հապա մասնականութիւնը նախամեծ ար համա-
րելով , ամեն նահանգի կամ ամեն քաղաքի Հա-
յեր իրարմէ՝ չափէ դուրս աւելի տարրերու-
թիւններ պիտի ունենային ուսման , կրծութե-
և գիտութեան մասին , հետեւաբար ինքնավա-
րական եղանակէն ալ բոլորովին հեռու : Եթէ
Կ . Պօլսոյ Հայը լոկ իր գորոցներու հոգ տանե-
րով , Հայաստան իմէջ դպրոցներ բանալու ձեռո-
նարկէր , եթէ ընկերութիւններ կազմելով այդ-
դպրոցներու համար նիւթական պիտոյք Հոռ-
դար , Պէրլինի Ելրդ յօդուածը , եթէ գործա-
դրուի ալ , խիստ նուազ օգտու պիտի ընկը
Հայաստանի , զի առանց բարոյականի՝ նիւթա-
կան հանգստութիւնը ապադայ շիօստանար և
ոչ մէկ ժողովուրդի : Հայաստանի Հայը այսօր
ոչ թէ ինքնին դպրոցներ բանալու դպրոցի պի-
տոյք , վարժապետ և այլն հոգալու , այլ ուտե-

լու հացի կարօտ է : Արդ եթէ ենք աղը մք
թէ աւելորդ բան մ'է օտար քաղաքաց ու ու ո-
յին նպաստելը ենթադրած կըլլամք թէ աւելորդ-
բան մ'է Հայոց հաւասար կրթութիւն և հս ա-
սար անդորրու թիւ ստանալը Որքան երջանիկ
պիտի ըլլար Հայաստան, եթէ զ ունէ Զախոս ո ո ո-
և Պօլսոյ Հայ դարրոցներուն վայելած վիճակին
կըն ունենար : Աչքին կատարեալ առ ողջու-
թիւն տրուելու համար՝ ականնջին խլութեան-
դէմ անհոգ կենուլ ըսել է , երբ կըմիրի գորո-
յին տռուրքը դիւրաւ տրուելու համար՝ Հայոս-
տանի խեղծ գորոցներուն նպաստ և նուէր ը-
մելլ անպատեհ գ ու տռի : Անդամոց առ ողջու-
թեան հաւասարակշիռ վիճակ մը ունենալը ,
և անքը ապահովութեան մէջ կրցնէ միշտ :

Աւելի խղճահար Հայ մը պիտի ըսէր որ , Հայոստանի դպրոցներուն յառաջդիմութիւնը Պատոյ և Խղմիրի դպրոցներէն առաջ պէտք է , վանդի Հայաստանը հային մայր երկիրն է , գանձի եթէ ոզուէր ալ՝ որ Հայ առգը ինքնափար ծողովուրդ մը պատրաստուէր , այդ ալ Հայաստանի ժողովրդեան համար պիտի ըլլար , զի եթէ որևէ տէրութիւն մը որեւէ նկատմամբ Հայերուն նքնափարութիւն մը տալ ուզէր , ոչ թէ Պատոյ իսմ Խղմիրի՝ այլ Հայաստանի ժողովրդեան համար պիտի ըլլար . Աշխարհավարական շրջանի մէջ , Հայ ժողովուրդ ըսելով Հայաստանի ժողովուրդը կըհասկցուի ընդհանրապէս .

Ղերջապէս պատկառելի տեսուչը՝ չ թէ (իդ-
միրի) գ-պրոցին մէջ զաւակ ունեցող ծնողքէ ,
հապա կարողութեան տէր անձանց գիմելը ա-
մեիր օգտակար ըլլալը յայտնէր է , և կարծեմք
թէ այս միջոցը աւելի ընափիր է , որով իր տես-
չութեան տակ ունեցած գ-պրոցին յառաջադի-
մութեան համար ունեցած ջանքը փառօք պի-
տի պսակուե , և իր նշանաւոր փոյթը երախտա-
պարտ պիտի ընէ Զմիւռնիոյ ժողովուրդը :

Արդ անապատիւ տէք Յովհաննէս քահանայ
իւնքեարպէյէնտեան բաւական օրէ ի վեր քա-
սքս կըդանուի Նորին Հայրութիւնը հոս բնա-
կառնելու համար 40ի չափ ուատու աւոր ապ-
այնաց ստորագրութեամբ խնդրագիր մը ներ-
խացուած է քաղաքական ժողովոյ և լսած-
ուու նայելով թէ ժողովը և թէ քահանայից
պատուարժան դասէն սիրով ընդ ունուէր է
խնդրագիրը : Արդէն յայտնի է բազմաց Նորին
Հայրութեան հեղահամբոյը և քաղցր բնաւո-
րթիւնը և իր սրբազան պաշտօնին մէջ ունե-
ցած արժանիքը : Ասկէ զատ Նորին հայրանոր-
ութեան դրական բարձր տաղանդը և հայ ,
ոյն և գաղղիերէն լեզուաց մէջ ունեցած խորին
հմտութիւնը կրկնակի կ'ապացուցանեն , թէ
որքան օգտակար կրնայ ըլլալ պատկառելի չօր-
մեր քաղաքի Հայ ժողովրդեան մէջ գտնուիլը ,
ուստի ցանկալի է լսել որ Նորին հայրութիւնը՝
իր արժանեաց համեմատ ընդունելութիւն գըտ-
է իզմիրի Հայ ժողովուրդին ամբողջութենէն ,
ինայ ըսուիլ նաև որ մեր վարժարանաց ալ-
ևծապէս օգտակար կրնայ ըլլալ ն. Ս. Հայրու-
թիւնը իր դրական տաղանդով :

ԳԻՏԱԿԱՆ

ԿՐՅԵ—ԳԻՏԱՒԹԻՒՆ

Անպայման գարուց շարքի մը մէջէն , որք
մեր առ ջեկէն սահէեր անցէր են , հազիւ քանի մը
դարեր իրենց սկզբանց գաղտնիքին վարագութը ը-
րացած են մարդկութեան աշաց առ ջեւ : Գիտու-
թիւնը տիեզերաց կազմութեան վրայ հուանա-
կան հաշիւներով ընդարձակ հմտութիւն մը ըս-
տանալէ եռեւ կ'ենթադրէ Հիւլէականութե(1)
իւն թէ այս ընդհանուր գոյութիւնը անհաշ-
տելի գարուց մէջ ձևակերպուած է :
Նիւթին վերլուծութիւնը ամենավերջին մաս-
ինիսեր պիտի ներկայացունէ զննողին , որով
պիտի ենթադրէ թէ այդ մասնիկները իրենց
աշխատ բարձր ըստ բարձր աշխատ բարձր աշխատ
մաս պիտի ըլլան : Այդ ենթադրութիւնը մեր
կարծածին առն կարծիք , իսկ հասանակն ու առն

շրուտաբա չափ սոր չէ . Եդիքտական դ
մեց վարագոյններուն եակը նկարագրու-
թի կ աղանիքը նշանաբաններով , Բա-

բացատրելու կերպերն են միայն որ երկու գաղափար իրարու հակառակ կըցցունեն, նորատար է և մեկ է : Երկու շեղաձիգ՝ զիծ երս կընմանին չին և նոր Արտայայտութիւնք, որք իրարմէ կը հեռանան նթէ գագաթէն գէպի վար նկատուին, այլ իրարու կըմիանան և միակ կատար կամ սկզբունք մը կը լայտնեն եթէ վարէն գէպի գագաթն նկատուին :

Նոր գարուց գ իսկնականաց հրաշագործ հուրը
նովինսեաց սքանչելադործ Օզիրիսն էր, նորերու-
կենդ անատու թերմանմթիւնը՝ նախննեաց կենդա-
նատու զեսպան էր, ։ Նումայի վեսպալեան-
գ պրոցներու ներակրթեալք՝ նոր գարուց ակտա-
դ էմիայից ասազաղնիններն են, ։ Երկնից հուրը
յափշտակող Պրոմեթէն՝ մեր գարու չեկելն է-
որ Աստուծոյ գոյութեան գալանիքը յշ— ։ Հաջին-
Նոր գարուց չիւլէականք՝ եղիստական օրբա-
վայրից մէջ նախագահող իւամեծն— չերդէսի-
քրմաց շարունակութիւնն են, ։ Չիւլէականաց
Անշարժ առիթ թագկացականութիւնը՝ չերմէսի-
թ անձրը և ցնդ եկեն(3) է, որոցմէ յառաջ կուգայ
տիեզերական կայզութիւնը և մշտնչենական
շարժ ականութիւնը, ։

Նախնիք իրենց գիտութիւնը և կրօնքը նշա-

կան նպատակն է , եթե կարելի է այսպէս ըստ լիբր իրաց գլխաւոր իշխաններ կրցյունէ մշտնեանական մաժ եւմաժի իդ ները և հաւասարակշռ եւալ զօրութիւնները . որոց հաւաքական գ աղջափառը գ էպի հէտ մը կ'ողզէ մեր իմացականութիւնը սրայ կըսեմք ԱԱՅՊԱԱԿ' , ահա թէ ինչ կերպով պարտի եղանակացունել ծշմարիտ զիտուն մը . եթէ չուզէր տգիսութեան առաջին և վերջին փորձն եղաղ մնամէջ անաստուածութեան անդաւնդին մէջ կըրսուիլ :

Սեերուն պաշտած Ֆէթիշը ըսուած կուռքը՝
Ներկայացման հզանակաւ միտյն կըտարաերի
միւս բոլոր գերագոյն հակ ներկայացնող նշա-
նակիւերէն (Ա.Կղէմ)։ Երբ վայրենին պաշտօն կը-
տաեի ծառի, անտառի, քարի և այլի, կընմանի
ճիշտ փիլիսոփային՝ որոյ հաւառը մեծափիզիքէ
դորձարանն եղող ուղեղին կամ ջպային գրա-
ժեան վրայ է, հնդկին՝ որոյ պաշտօնն առ Պը-
րահմա, Եգիփատացւոյն՝ որոյ հաւասն առ Օղի-
րիս, Քրիստոնէին՝ որոյ գաւանանքն առ որբա-
զան խաչ, Հրէային՝ որոյ մեծարանքն առ որբա-
նուէր տապահակ, Քիմիագործին՝ որոյ հաւամ-
քին իր ծորիչ գործեաց, աստղագէտին՝ որոյ
հուատքն առ դիտակ է։ Վաննզի բոլոր այս ի-
րաց ներքիւ, զարս մեք գուշիք կըկոչեմք, մեր
զ սրազութենէն դուրս բան մը պահուած է՝ որ
մեր իմացահանութիւնը պիտի կըտացունէ գէպ-
ի անանկ կէտ մը ուղղելով՝ ուր Զօրութիւն մը
ըլլալ կըհաւատամք։

Ֆէթիշը գաղափարին բացայալտիչն է միայն և
երբ վայրենին իրեն անձանօթ եղող զօրութենէ
մը յառաջ եկած երեւ ոյթները կըստեսնէ իր ֆէ-
թիշը կրկապահիկերայէ գաղափարին մէջ . և այդ-
գաղափարը ահա իր գիտութեան առաջին աղ-
բիւրը կըկազմէ . Նոխաղաքանիան Տոբուն՝ գիտու-
թեան վրայ ունեցած առաջին գաղափարէն կը-
ծնի պատճառաց քննութիւնը , և այդ քննու-
թիւնը նորանոր պաշտամանց շարք մը կըպատ-
քառատէ պատճային մարդուն առ ջն , որք դինքը
մինչև երկինային գիտութիւնները կըմզեն և Այ-
ծոնԱյսին անհրաժեշտ եղանակը Նեպաններու ,
Սաժիւռներու , Ժիւրիթէռներու , Ապողաննե-
րու , Պրոմեթէներու և այլերու խորհրդալիքն
անձնաւորութեանց ներքե կընշանաբանեն :

Աստուածաշունչին մէջ գրուած է որ, Աստա-
ռաւած ամեն բան Ծանրութեամբ, Թուով և
Զափով կարգ ադրած է: Արդ ճանրութիւնն է
Հաւասարակցութենք, թիւն և չափն են Հա-
մեմատութիւնը: Ասոնք են բնութեան գիտու-
թեան մշտնենի հիմունքը: Հաւասարակշռու-
թեան եղանակը հետեւալին է,

Ներդաշնակութիւնը հակառակաց համանմանութեամբ կը գոյանայ : (Արմօնի ըէղիւլդ աը Լ'անալօժի տէ գ.օնթռէր :)

Նմանին իքրայտական թագուն գիտութեան այբուբենին մէջ, որմէ ծնած է Աստուածաշունչը, գաղափարաց և ձեռց քանդակագուական նշանները միաւորուած են: Այս այբուբենն ի կազմութիւնը գաղափարաց զուգահեռ թիւն տալով, բնական ձեռց մէջ ամեն կարելի եղած կազմութիւնները որոշելով կը ափեն Այս շափերով և թուոց՝ գաղափարաց հետ ունեցած համանմանութեամբ է որ Եհովան անունը ձևակերպուած է, այսինքն ինընագոյ էակը, և համայնակերպ Ապուան:

Պիթ ադոր երր իր փիլիսոփայութիւնը կը հիմնէ նէր , արդէն զզ ացած էր ինքնագոյ իշկին գույնութիւնը : Թիւերու շարքին մէջ երբ գիտութիւնը կը զննէր , յանկարութ բացարձակը անձնաւորեցաւ իր հրաշալի մօքին մէջ և ասով հաւատքի վաեմ զգացման բարձրագիր ժարդմանը հանդիսացաւ աշխարհի առջև : Նախնեաց չորս տարերք կոչածը՝ պիթ ադորի չորս թիւին համազօրն էին . և այդ չորս տարերքը մեր հասկցածին նման պարզ մարմիններ չէին , այլ միակ գոյութեան տարրապին չորս ձևերը : Հին Եփիպտոս՝ այս չորս ձևերը խորհրդաւոր Սպինքսի վրայ ձևակերպած էր : Օ Ել արծուով , Զուրը մարդով , Հողը ցուլով և Հուռը առիւծով : Միակ գոյութիւնը՝ երեք անդամ երեքին տարրի և շրբքին էութեան ձևովէ , Այս է ահա բարձրաբերձ երնք բուրգերուն գաղտնիքը որոց հիմը քառակուսի էր և Սպինքսի վրայ զետեղուած , և որոց ինչ նպատակի ծառայելը չգիտնալով շատ մը գիտուններ կը կարծեն թէ անպատի աւագներուն գէմ սպասուարներ կամ Նեղոսի նաւորդաց աց առաջնորդներ էին . . . (1)

(1) Այս Եփարք մտադրած էինք զատ նատորի մը մէջ ամփոփել, բայց առ այժմ մաս առ մաս պիտի հրատարակինք. Արքայուսական միջոցաւ: 8. Կ. ՍՎԱՀՆԱՆ.

ՀԵՇՎԵՐԻ

Հոնտրա, 27 Մայիս—Աֆղանիստանի հետ խռովագութեան պայմանագրութիւնը ստորագրուեցաւ :

Հոնտրա, 30—Բարլասէնթօյի մէջ մարդկաց Սալիզարի սոււ հանեց կրէտէմէջ ծագ ած խռովագութիւնները, սակայն լաւ ժամանակոյի մը կարգաւորութիւնը կարեւոր կը դատէ :

Բարիւզա, 30—Մի Ըստի սահմանագ ծութեան յանձնաժողովը գործերը ընդհատէր են օսմանեան և եւրոպական պատուիրակաց մէջ չեն զայցած հակակամութեան պատճառաւ :

Մարսիլիա, 1 Յունիս—Մ. Ֆուլնիէ ի կ. Պոլիս մեկնեցաւ : Անդիմական նաւատորիը ի Բիրէա հասաւ :

Փարիզ, 2—Դաթէնսէրի ի խանը Հաւարակագետութեան նախադահին այցելութիւնը ըրաւ :

Կիպրոս, 3—Լուսէլան Ռումելիի պաշտօնէտութիւնը կազմուեցաւ : Կավրի էփէնտի ներքին գործոց, վիճակի վաշա պատերազմական գործոց, կրօնէք հաստիւրաց կրթութեան պաշտօնեար :

Հոնտրա, 4—Մոյզ մեծ կորուստներ կը նէ Հնդկաստանի մէջ : Պ. Ռոշիլու մեռաւ :

Փարիզ, 4—Պանդի ընդութիւնը սննդութեան եղաւ : Հոնտրա, 5—Բրէնս ող Պաթէնսէրի հասաւ : Բէդէրպուրի, 5—Ռումելին՝ Պուլըրիոյ հետ միացունելու համար աշխատող Համալավեանց գոմիթէն հաղորդակիցները գտնուեցան :

Զարին հրամանաւ ծանութայի զորքը բիժութրուի պիտի զինուի :

Լիվատիա, 5—Յունաստանի թագուհին ուրաթ օր պիտի մեկնի :

Աթինա, 5—Յունաստանը՝ հաւանականարար միեւնութափակները պատուեցան :

Հոնտրա, 6—Պաշտօնէութեան նախատ ունցապահութեան ու իստալիոյ յունաստէ ու օմիթէն և աղդայնութիւնները պիտի պաշտօնէ և գէրինի դաշտութիւնը պիտի գործադրէ :

Թիվուրի, 6—Վերատեսուշ Խորհուրդը գաղզիւր ընդունեց, իրը չեզու իր վիճարանութեանց :

Կ. Պոլիս, 6—Արևելեան թումէի վերատեսուշոց Խորհուրդը Բ. Գրան կողմանէ պիտի վերա քննուի, վաճառդիլոյն և ամսիկ տարերը կը դակուին :

Է, որ ընդունելութեան յատուկ ծանր զգեստուք զարդարեալ է եղեր, երեկոյին, կայսրը շքեզ կոչունք մը առեր է Նամըզ վաշոյի . սեղանին գլուխը բազմերէ կայսրուհին, աջ կողմը ջնամըդ փաշա, և ձախուղութեան դկայունն ունենալով: Հետեւել երեկոյին դաշին հը բարեւութիւնը մը կայսրին համար համարէն համարէն ի ամենէ եղեր է եղեր, որը իրը աւանդ իրենց գոյքերը ներկայացնեց ին, որ ըլլաւ փոխառութեան խատ շատ աւելի արժուած թիւնի : Բ. Պուրաց կայսրին համարէն ի յիշեալ ազդագիրը :

—Ակէք փաշա և կավրիէլ էփէնտի, Ֆիլիպէի մէջ, հանդ խօսւոր կերպիւ ընդունէր են ի մայր եկեղեցին ըունաց : «Զքեզ Աստու ած գովարանն մը մաղմանք լրանալէ եաւ, մետրապոլիտին հետ միասին յունաց երեւելիններէ բազկայց եալ և ուղավոյ մը կըներկայանան, և հնա մանրամանադարար բացատրութիւն կ'առնուն տեղայն խորութեան պատճանեցաւ :

—ՎԱԴԼԻ լրադիրը կըսէ որ, Պանայի քրիստոնեաց և մահմէտական ժողովրդ եանց մէջ միութիւն և համաձայնութիւն կ'առնուն տեղայն խորութեան պատճանեցաւ : Վարիչի ուղավորի մէջ միութիւն ուղավորի մը կ'առնուն առ կ'առնուն առ ի շատ վաւերացուած :

—Բէդէրուկուրի կըծանուցանն թէ, Լուսանութ իշխանը, Հոնտրայի գեսազան կոմ Շուվալութի և Աթէնքի գեսազան Մ. Սապուրօֆ և Ս Լուսանութ իշխանին պիտի յաջորդեն : Ռուսից մէջ չարական պիտի ըլլայ, թէ փափանակ Աւստրիոյ ուրիշ եւրոպական կառավարութեան միացուն մը տակ գտնուին, և թէ երրիշեալ նահանդին ժողովրդին ինքնավար ըլլուլու կարուշ վիճակը ստուգուի, ինքնավորութիւն մը պառակի իրեն :

—Բէդէրուկուրի կըծանուցանն թէ, Լուսանութ իշխանը կ'առնուցանն է ագած հրդեններ շարունակ կ'ունենան : Մայիս (Ե. Տ.) 28ին Մուսկուպութիւն կ'առնութ մէջ այս կարդէն եղող երկու ահագին հրդեններ տերի ունեցան :

Օրէնպուրի կառավարութեան պաշտօնական գէրը կըհաստատէ որ, տեղի ունեցած հրդենն 3270 տուններ այրուէր են :

Աղջ քանի ո կոյորդ գունի ջնն պիտի հասնի ի պէտի և հնա պիտի մեջ 4—5 օրի շափ : Երեք եղբայսաւութեան մէծ—գուցեր հնար պիտի առնաւ : Իսկ ուսուցիչ գուցեին ու գուցաւ հույն համար համար համար համար գուցի բամբուլու կըլառաջանայ : Եթէ յաջորդուի այս կետին համիլ, գնդավետվաւ ուտերկորդ գունդի մը հրամանատուրութիւնն առնելով, ինքն ալ թշնամւոյն երկիրը պիտի յարձակի :

—Աղջինի արտաքին գործոց պատշաճառութիւնն խօսա կարեւոր կըլառաջանայ : Գուղը գունդութիւն կ'առնութ մէջ գետու :

—Պուրզարիոյ իշխան բրէնս ող Պաթէնսէրի կամ Ալէքսանդր Ակ տարեկան ծախուց համար 600.000 ֆրանք որոշուած է :

—Յաւուի պատերազմական ատեանը գաղտնի ընկերութեան մը վերաբերեալ 14 անձինք ձեռք անցուց : Ասոնց մէջ կան բրուսիացի Պօրաթիւն անուն անձ մը քանի մը բարձրադիր կանոյց : Անանցմէ երկուքը անդարտ գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան մեջ կ'առնութիւն 45ին մինչ 14 տարի պիտի ըլլայ :

Հերեղները դէռ կըշարունակն չունդարիոյ մէջ, և մեծամած վասաններ կըպտտաւան : Տրայ յորդելով համանուն հովանին մէջ անձիւաց պիտի կ'առնութիւն մէջ անձիւաց ըրեւ ուտեսութիւն ունեցող գուցեր և մարդ գաղտնական գուտուեան : Երկուքը ի մահ, որոց մին օրաթիւնը և Յանցիալը թիւսպարտութեան գալատազմառութեանն առաջաւագան